

Տ. ՅԱԿՈԲ Գ. ՍՍԵՑԻ

201. Յակոբի անունը երբեք յիշատակութեան արժանի բան մը պիտի չունենար, եթէ չուչակուէր Գրիգոր Տաթևացիի հետ ունեցած թղթակցութեամբը, Յակոբ յաջորդած է Կարապետի, անոր մահուրնէ կամ հեռացումէ ետքը (1408), զօրութեամբ այլազգի ամիրային և միջնորդութեամբ Սոյոյ զլիաւորներէն և եպիսկոպոսներէն ոմանց. Սոեցի կոչուած է նա, որովհետև գործերուն ընթացքէն կը յայտնուի, թէ Միս քաղաքի բնիկներէն կամ հաստատուն բնակութիւն ունեցողներէն է: Իւր նախընթացին վրայ բնաւ տեղեկութիւն չունինք: Իւր կաթողիկոսանալուն հակառակորդներ ալ ունեցած է, սակայն ամիրային պաշտպանութեամբ զօրացուցած է իւր դիրքը, թէպէտև տեսական չէ կըրցած ընել, որովհետև հազիւ երկու տարի խռովեալ պաշտօնավարութենէ ետքը, դեղակուր սպանուած է, նոյն իսկ կաթողիկոսարանի միաբաններէն (1411): Քաղաքական պարագաներու համեմատութեամբ, Յակոբ Գո-ի կաթողիկոսութեան տարիները կը պատասխանին Քարա Եռուսուփի զօրանալուն առաջին օրերուն: Կիլիկիա համեմատաբար հանդարտ վիճակ ունեցած է այդ միջոցին, որովհետև Քարա Եռուսուփ աւելի արևելեան գաւառներուն մէջ կը կատարէր իւր արշաւանքները:

202. Գրիգոր Տաթևացի, ինչպէս յիշեցինք, Վասպուրականցի վարդապետներուն հրաւէրներով, Վասպուրական եկած էր, իւր ծագման երկիրը (1409): Այդ միջոցին ներքին հակառակութիւններ և քանզակն կը պառակտէին Աղթամարի կաթողիկոսութիւնը, որուն գահական էր Դաւիթ, Զաքարիա Նահատակի եղբայրը, և որ տասնուվեց տարիէ իվեր պաշտօնի վրայ էր: Վասպուրականցի վարդապետներէն ոմանք Որոտնեցիին էին աշակերտներէն էին, նշանաւոր խումբով մըն ալ վերջերս Տաթև գացած էին, մեծ վարդապետանոցին սկզբունքները ընտանի դարձած էին Վասպուրականցոց, որոնք յաջորդեր էին նոյն իսկ Տաթեւի մեծ վարդապետը իրենց մօտ բերել: Տաթևացին կը գտնուէր Մեծոփայ վանքը, Այդ ամէն պարագաներու առջև աննշանակ պէտք չէր մնար Աղթամարի աթոռը, որ իբր հակաթոռ հաստատուած էր Գրիգոր Գ. Պահ-

լաւունիի ընտրութեան օրէն (1118), և նզովուած էր Սեաւլեռի ժողովին վճռով (1114), Կըսուէր թէ Գրիգոր Ե. Անաւարզեցի (1305). Վերուցած էր նզովը և Աղթամարի աթոռն ու ժողովուրդը հոգեոր կապանքէն արձակած (Կալ. ա. 439), սակայն կերևի թէ Անաւարզեցին անունին հետ իւր գործն ալ անսարժէք էր մնացած, կամ թէ բոլորովին անհիմն զրոյց մըն էր Անաւարզեցին արձակած լինելը. որ ժամանակակից պատմիչը (Մեծոփ. 52) յայտնապէս կը գրէ, թէ Աղթամար տակալին հին կաթողիկոսներուն կապանքին ներքեւ մնացած էր: Աղթամարի երկպառակութիւններուն մանրամասնութիւնները մեզի չեն հասած, բայց Տաթևացին մեծ նշանակութիւն տուաւ անոնց, և իւր աշակերտակից ու աշակերտ վասպուրականցի վարդապետներուն հետ մեծահանդէս գումարում մը կազմեց Մեծոփի վանքին մէջ (1409), որ այս ատեն Վասպուրականի կենդրոնն է նկատուած, և մերժելով Դաւիթի կաթողիկոսութիւնը և ընդունելով Յակոբի իրաւասութիւնը, հոչակեց Ամենայն Հայոց աթոռին իշխանութիւնը, և Աղթամարի աթոռին ժողովուրդը կամ Վասպուրականցիները արձակեց հին կապերէն (Մեծոփ. 52).

203. Որչափ ալ մեծ ըլլայ Տաթևացին արժանիքը, դիրքն ու կարողութիւնը, սակայն հնար չէ ենթադրել որ Տաթևացին համարձակած ըլլայ վերցնել ու չնչել վճիռ մը որ ազգային ժողովով մը դրուած էր, և բազմաթիւ հայրապետներէ հաստատուած, և ոչ ալ կրնայ կարծուիլ թէ Մեծոփի գումարումը իւրովի տուած ըլլայ այդ լուծումը առանց կաթողիկոսական աթոռին մասնակցութեան, ինչափ ալ Սոոյ աթոռը աղաւաղ վիճակի մէջ ինկած էր, և անսարժան աթոռակալներ զայն գրաւած էին, սակայն այն չէր զադարած Ամենայն Հայոց կաթողիկոսութեան շարունակութիւնն ըլլալէ, որ է ըսել գերագոյն իրաւասութեան տէրն ըլլալէ: Այդ տեսութեամբ, նոյն ինքն Տաթևացի մեծ վարդապետը, Աղթամարի ժողովուրդին արձակումն ու Աղթամարի աթոռին կացութիւնն, օրինաւորութեան վիճակի վերածելու համար, դիմած է Սոոյ Յակոբ կաթողիկոսին, յատուկ ու պատուադիր նամակով մը, զոր պահած է Մեծոփիցին (Չամ. Գ. 456), յորում կը զեկուցանէ, թէ Աղթամարի աթոռը ներքին պառակտումներով քանդուած է, թէ ինքն ալ զայն պաշտօնապէս հոչակած է, և թէ յատուկ շրջաբերական թղթով հրատարակած է զայդ Աղթամարի սահմաններուն մէջ. և արտաքոյ, և կը խնդրէ որ կաթողիկոսական իշխանութեամբ այդ գործողութիւնները հաստատէ: Նոյն գրութեամբ կը հաստատէ, թէ Աղթամարի հպատակութենէն երեք գաւառներ կը սպասեն որ իրմէ ձեռնադրուած եպիսկոպոս և իրմէ օրհնուած մեռոն

ստանան, և կը վստահացնէ որ ուրիշ գաւառներու վրայ ալ կը տարածուի այդ երեք գաւառներուն օրինակը, և զլիաւրապէս Ոստան գաւարին վրայ, որ տակաւին հաւատարիմ կը մնայ Դաւիթին ու Աղթամարին, երեք գաւառներէն մէկը հարկաւ Արճէջն է կամ Քաջբերունեաց գաւառը, ուր կը գտնուէր Տաթեւացին. միս երկուքներէն մէկն ալ հաւանաբար Վանն է, թէպէտև երեքին ալ անունները յիշուած չեն, Տաթեւացին կատարած գործին գլխաւոր հետևանքն եղաւ Աղթամարի իրաւասութեան սահմաններն ամփոփել, այժմ ալ Վասպուրականի կողմէն կը փակուի Ոստանով, որ է Ռշտունեաց գաւառը Խոկ Տոսպ ու Քաջբերունիք ու Առերանի, որ է Վանը ու Արճէշ ու Բերկը, ելած են Աղթամարի իրաւասութենէն:

204. Յակոր կաթողիկոս, չափազանց ուրախացած այդ յաջողութեան վրայ, օրինութեան կոնդակ մը յղած է Վասպուրականցիներուն, ուստի փոքրիկ հատուած մը միայն ունինք մեր ձեռքը (Զամ. Գ. 456), ի հարկէ յղած է խնդրուած միւռոնը, և եպիսկոպոսներու համար ալ յարմար անօրինութիւնն ըրած, Աղթամարի Դաւիթ կաթողիկոսն ալ իւր կողմէն անգործ մնալ ուղած չէ, և այլազգի ամիրայն իւր կողմը շահերով, ուղած է վրէժ լուծել Մեծոփի գումարման գլխաւոր դերակատարներէն ու ժողովուրդէն, Խնչաչի ալ իրմէ բաժնուող երեք գաւառները չէ կրցած վերստին իրեն հպատակեցնել, այլ Մեծոփի ժողովին գըլխաւորները հարկադրուած են գաղտագողի փախուստով այն կողմէն հեռանալ և վտանգէ ազատիլ (Մեծոփ. 53), գուցէ ոմանք ալ Դաւիթի վրէժինդրութեան զոհ են գացած: Փախչողներուն գլխաւորներն եղան Գրիգոր Տաթեւացի և Ցովհաննէս Մեծոփեցի, որք մազապուր ապաւինեցան Սաղմոսավանք, ուր առաջնորդ էր իրենց աշակերտակիցը, Յակոր վարդապետ. անկէ ալ անցան Տաթեւ. Վասն զի Առաքել եպիսկոպոս, յատուկ խնդրակներ դրկերով իրեն մօտ բերել տուաւ յիշեալ երկուքը, ուրիշ իրենց ընկերուներով, որոնց մէջ կը յիշուին Թովմաս Մեծոփեցի պատմագիրը, Մկրտիչ Մեծոփեցի, Յակոր Ռշտունի, և Մկրտիչ Բերկրեցի (Մեծոփ. 61): Այդ ամէն եղելութեանց հետևանքն եղած է, որ Աղթամարի կաթողիկոսութիւնը փոքրացած է, բայց ջնջուած չէ: Միենոյն ատեն իւր կղզիացեալ վիճակէն ենելով, ընդհանուր ազգին գործերուն մասնակցիլ սկսած է, խնչպէս յետագայ դիպուածներ պիտի ցուցնեն, մինչև իսկ Ամենայն Հայոց աթոռին տեղափոխութեան գործակից լինելով:

205. Գրիգոր Տաթեւացիի կատարած այդտաժանակիր տեղափոխութիւնը, և ձմեռնային եղանակի մէջ Մեծոփէ Սաղմոսավանք

և անկէ Տաթև փախստական ուղևորութիւնը, վլասեցին իւր առողջութեան. և կատարեալ հիւանդ վիճակի մէջ հասաւ Տաթեւ Վերջին օրերուն մէջ իւր բոլոր ճիգը թափեց աշակերտներէն ոմանց մեծ վարդապետութեան գաւաղան տալ, ամենքը իրատներավ զօրացուց. և ինքն ալ աղօթքներով կազդուրուած, Տաթև հասնելուն ութերորդ օրը վախճանեցաւ. Ա. Ստեփանոսի նախավկայի տօնին օրը (1410 զեկտեմբերի 25), իւր ուղեկիցը, Յովհաննէս Մեծոփեցի վարդապետն ալ, աւելի երկարակեաց չեղաւ, և քանի մը ամիս հիւանդութիւն կրելէ ետքը, նա ալ ի յարութեան օրն զնաց առ Քրիստոս Այլ կ'երևի թէ ոչ բուն զատկի օրը, այլ մեռելոցին, վասն զի կը յաւելու պատմիչը (Մեծոփ. 61) ի նոյն յօրն որ ասի Անսկիփըն Աստուած (1411 ապրիլ 13): Տաթևացիին դառնալով շատ երկարել պէտք չեմք սեպեր անոր յարգն ու արդիւնքը բացատրելու Մեր տօնացոյցին վերջին սուրբ է, ազգային խիղճին վկայութեամբ այդ մեծ պատուոյն արժանացած: Եկեղեցական պատմութեան մէջ ալ վերջին փայլուն անունն է, որ դժբախտ և անկեալ տարիներու մէջ բացառապէս կը փայլի, և արդիւնաշատ եղած է, իւր վարդապետին, Յովհաննէս Ռուտնեցիին, գործը շարունակելով, Խւնիթորներու ազգեցութիւնը կոտրելով, և լատինամիտ ուղղութիւնը ազգին մէջէն հեռացնելով: Շատ են Տաթևացիին երկասիրութիւնները, որոնց մէջ բազմաթիւ են Սուրբ Գրոց, եկեղեցական հայրերու, և արտաքին փիլիսոփաներու մեկնութիւններ: Հարցմանց զիրքը, իւր ոճով, կը յիշեցնէ մեզի նոյն ժամանակի լատին Ակոլասահիկներուն գրութիւնները, և թէպէտ ոչ ամեն կէտեր նոյնչափ արժէք ունենան, տակաւին բեղմնաւոր և սուրբ միաժի արտայայտութիւններ են: Միսական մասին Տաթևացիին յատուկ գործն է վարդապետութեան տամնուչորս աստիճաններուն կարգը, և չեմք գիտեր թէ ուրիշ կարգադրութիւններ ալ ունեցաւ, որովհետև իրեն անունով մակագրուած ուրիշ բան չեմք գտներ, և երեկի թէ նախնի կարգերուն երկիւղած հետևողութիւնը սիրեց: Բազմաթիւ եղան Տաթևացիի աշակերտները, և ոչ միայն իւր մեռնելէն ետքը աշակերտները կը գտնուէին, այլ անկէ մինչև հիմայ այդ աշակերտութիւնը շարունակեց, և այժմեան հայ վարդապետութիւնը ամբողջաբար Միւնեաց վարդապետանոցին և Տաթևացիի շարունակութիւն կը համարուի:

206. Այն օրերուն որ Յովհաննէս Մեծոփեցին սրբութեամբ կը վախճանէր Տաթևի վանքը, Յակոր կաթողիկոս ալ կը վախճանէր Սոոյ մէջ, որուն միաբաններէն այն մասը, որ դժկամակութեամբ տեսած էր Յակոբին այլազգի ամիրային օգնութեամբ

հայրապետական աթոռը գրաւելը, աթոռէ զրկելու դժուարութիւն տեսնելով, կեանքի զրկելու ձևը գործածեցին և դեղակուր սպանանցին. Բայց այդ կերպով չկըցան աթոռը իւր անկեալ վիճակէն բարձրացնել. մանաւանդ թէ զեղծումներու դուռ բացին, և դաւաճաններ աթոռի ժառանգութեան համար իրարու հետ սկսան կադ ու կոխւ ընել, մինչև որ մէջներնէն աւելի յաջող եղաւ Գրիգոր եպիսկոպոս մը, այլազգի ամիրան թէ ու թիկոնք ընելով, ի հարկէ նշորինական միջոցներով; Յակոբի անձին վրայ լաւ բան մը գրելիք չունինք, իւր միակ պատիւն է Տաթեացիէն պատուած լինելը, իւր ուղղութիւնն ալ Աղթարմայական կը կարծուի. զի Մեծոփեցին անխտիր կ'ամբաստանէ Սոոյ վերջին զահակալները (Կոստան. 55); Այսու հանգերձ, թէ ոչ կատարեալ ջատագովութեան, գոնէ մասնակի թիթեացման փաստ մը կ'ընձեռէ, Արևելիայց գործակցելով Աղթամարի գործին մէջ ուղիղ ընթացքի հետևելը: Գուցէ առ Վասպուրականցիս գրած թուղթը աւելի լոյս ընծայէր, եթէ ամբողջութեամբ աչքի առջև ունենայինք:

Մաղաքիա ան. Օրմանեան

